



112 Հըսպարակու-է ամեն Եղիս- ան-

Fig. 1. "Hypothetical

S-Subline 24 un-u-2.

11. Եցանձնութեայ 12 Ղու-ըն-ը

ԱՐԵՎԱԿ 40 ԵՐԵՎԱՆ

## ԵՐ ՏԱԼԻԿԻ

## STROPONAB

Բ. ԵՐԱԾՈՒԹԻՒՆ 36

1865

Առաջին Աւետարան կամ Առաջին մասունքը՝  
Ներ տղները պահել, եւ բանիմը այլ բաներ։

Կարծենք ամէն երկիրն ալ կ գտնուին այս  
սովորութիւնք կամ անկարգութիւնը, որ կերպ  
պավմ ալ բարեպաշտութեան վնաս ու նախա-  
ռինք է. Վանի որ ի Ա ան էինք, գի-  
տէինք մինակ այն տեղ կար. այլ ահա եւ  
արդ Տարօնոց մէջն ալ կ տեսնանք.

Ուեւ քաղաք տեղ, թէ գեղեր, հատ հատ  
աներ կան որ հրաշագործ սուրբ աւետա-  
րաններ կամ մատուցներ խաչեր ունին շուշ-  
փաներով փաթեթած ու պահած. որոց յու խա-  
կուգան այս կողմէն այն կողմէն շատմը  
բարեպաշտներ. իրենց հիւանդութեանց կամ  
ձևիսորդ պատահմանց ժամանակներ. եւ  
շատմը խաչհամբոյ, շուշփայ, ու կերպկերպ  
նուելքներ կը երեն ու խտաւորներ.

Ա հաւատանք որ իրենց ուխտեւ խնդրը  
ուածքը կ կատարուի շնորհիւ այն Արբու-  
թեանց . եւ ի ձեռն իւրեանց ջերմեաւն-  
դութեան . բայց կ գայթակղինք տեսնալով  
այն սրբանուէր բաները տան տիրոջ ընտաւ-  
նեաց եւ զաւակաց գրայ իրեւ զարդ ,  
կամ իրեն համար երբեւ պէտք կատնու ու  
կ գործածէ . եւ այն Արբութիւնը , որ  
յատուկ սուրբ տեղի կ խնդրէ եւ պէտք է  
իրեն . տանմը անկիւն ծուխի մուխի փոշ-  
ւոյ եւ աղտեղութեանցու անպատութեանց  
մէջ կը պահուի :

Անք շատ անգամ հետաքրքիր եղած  
ենք, եւ լսած ու ստուգած ենք որ այսպի-  
սի տներ չեն զօրանոր. թէ եւ առժամմը  
կը ծագիին. բայց վաղաժամ կ փչանան.  
որդեք կը մեռնին. ստացուածքը կ քրանան.

Ար Ավելի էն ուղեն ի ապահովութեա-ի  
Դարս երեսաւես լըմ գետեւը  
ի Տիգաւեւը պետք Տամակէ.  
Լըմ գրայ Գեւը բեւը և Հեւ-Եւ ը  
առ ի Տիգաւեւը պետք ուշաւեա-

տաւարներ կ սատկին. շատերը ցաւսգալ  
կը լինին. վերջապէս կերպովմը պատուհան  
կընդունին այն Արքութեան երեսէն, զոր  
կըպահեն 'ի բժշկութիւն հաւատացելոց,  
բայց բուն առ իշահ ինքեանց, եւ ոչ յար-  
դանքմը եւ ոչ պաշտօնմը երբէք գոնեկ մա-  
տուցանելով նոյն Արքութեան :

Այս նշան այս անցեալ ամառն պատահ-  
հեցաւ . Չուխուրայ Արտօնք գիւղի մէջ  
ՀՅովակիմ վարդապետի տունը հրաշա-  
գործ սուրբ Խաչը կայ . որում շատ ուխ-  
տաւորք կերթային . եւ շատ շահ կ լինէք  
Յովակիմ վարդապետի տղային . Վա տղան ,  
կ պատճեն , իրիկուն մը իր տան դրան քով ո՞ղջ  
ու առողջ կանգնած տեղը , իր պատուհանը  
կ կրէ յանկարծ գետին զարնուելով ու մեռ-  
նելով . 29 կամ 30 արեկան :

Վառնց տանը եղած սուրբ Խաչի համար  
կըսեն թէ ուր որ տարերին, թռեր ու ե-  
կեր իր տեղը բայց ամէնքն ալ կօննթէով  
կըսեն. տանիլը կամ թռչիլ գալը տեսնօղմը  
կայ ոչ. Այս բանը ուրիշ տուներ եղած  
աւետարաններու կամ մասունքներու համար  
ալ գրեթէ ամենէն լսած ենք. Պատ մեզ  
սոսկ համբաւ միէ հաներ են, եւ այսու թէ  
իրենց տան մասունքի հրաշից հռչակը մեծ-  
ցուցեր են, եւ ուխտաւորները շատցուցեր  
են. եւ թէ տանիլ ուզողները վախցուցեր  
են. (Թէեւ իրրեւ հրաշը կհաւատացվի.)

Ըստ այս պատճեռութերը իսկցանք մեզ պատ-  
մողին, պատսասխանեց «Ուրեմն ինչո՞ւ հա-  
պա քրդեր չեն կրնայ զողնալ տանիլ. մա-  
նաւանդ Աբովնաց Յովսիկիմ վարդապետի  
տան մասունքը. զոր շատ անգամ քրդեր  
Թալլեր, վրայի շուշփաներ, կամ նուիրուած  
արծաթի ու ոսկեյ կտորներ տարեր են».

բայց մասունքը չեն կրցեր տանիլ : **ՃՇ-**  
մարիտ խօսք . բայց ցաւելու արժան :  
Անոր համար չեն տանիր , որ իր տեղը մնայ ,  
եւ ամէն ժամանակ բան ժողվէ իրենց հա-  
մար , ու գան տանին :

Եհա ուրեմն , մէք գիտեինք թէ , մինակ .  
տան տէր եւ իւր ընսանիք կշահվէին .  
բայց արդ քրդերն ոչ շահ կընդունին հ-  
զեր :

Մ իտքու է որ Ա անոյ հանգուցնայ  
Բ ամիսորդ բարեյշատուկ Գարդիկը սրբա-  
զանն ազդին եւ եկեղեցւոյ զանազան բար-  
քիկորդութեանց հետ զայր եւս սահմանեց .  
որ ինչ տուն մասունք , խոչ , կամ աւճառա-  
րան կ գանուի , ժայվին տանին ի յարկի սր-  
բութեան ի մէջ եկեղեցեաց հանգուցա-  
նեն . . . Եւ այս կարգը միաւու . բաւական  
ժողվեցն , բայց դպրձնոց ձնդանիք մնան  
ցին ու կ մնան :

Հ ամ կորեար բարեկարդութիւն եր  
այս , եւ երսնն թէ ամէն միմէնի առաջ  
նորդ իր թէ մէջ մէջ դանուածները ժարովել  
ու եկեղեցներ եւ զանցերը տանիլ առար :

Ի՞նչ կոյ որ չեն ըներ : Բ մանկը կրնե  
թէ առաջնորդաց աշխատոց մաս կ հանիլ ,  
անոր համար կ թուզան : Ա մանկը այ կուսն  
թէ Առաջնորդներ զրադուած լինելով ոյլ  
եւ սյլ խնդիրներով ու զործքերով ( մանա-  
ւանդ շուտ շուտ փոփոխություններուն կ կազմուած է առաջ առաջ ) կուզէ իմ ազան . . . ու կ ար-  
կիզ խութուններ գոլպաղը ( մարդ բայց շորք  
ու ած բազգուն ) կուզէ իմ տզան . . . ու եւ  
այլ տէնեւուն ըստ պաշտօնին բանմք կուզ-  
չեր . որ մուրաւ տայ , կըսէր : Եւ կուտա-  
յն խզճափիք , ամենայն ջերմեաւնոցու-  
թեամբ : Ա . Ա րդիրիտ կ համկար գիտ-  
եւ կուզէր շարունակել , քաջն տէր . Պազա-  
վեցուց հաղութափ մէկ երեսուք իւսու . Մ .  
Ա րդիրահ թիւնոց պրոյ . պուլուզմք եւ  
առատելովմք . երրորդէր եւ շարունակեր պիտ-  
ու հայուածք . վիվիտած եւ ինկածն սին-  
պէս մէր ժիր ելու փախաւ . որ Ա . Ա մա-  
տորանի հրաշքներէն մեծ այս համարու եւու :

Դ ժողով մի միք կուգայ . ոյս առթիւ  
պատմենք : Ա անոյ այդեստանեաց Սա-  
զերու մէջ հաշակաւոր Ա ւետարան մի կոյ  
աշխարհական մարդու մը տուն : Ունադաւոր  
Է ւետարան կրսն : Ու բաւաւորներ սնուա-  
կուս են տեօր :

Ա ւատհեցաւ անդամիք Յ անիւսներ  
եկեղեցւոյ տէր Պողոս քահանայի հնաւ մեր  
ալ գնացինք անդ . զոր տան տէրը հրաւերեր  
եր ու խռաւ ու պաց համար Յ անետարան բա-  
նալ եւ կարգալ : Հարիքէն աւելի կա-  
նացք , աղջկունք ու ազայք եին ու խռաւ որ-  
ներ . ամէնն ոլ զարդուց զգեստ հարսծ :  
Քանզի այսպէս է սովորութիւն Հայուածուն-  
ցւոց . ու իստ կամ վանքեր զնուրու ժամա-  
նակ կ գորդարուն : Եվր քահանայն Ա-

ւետարանը հանեց ու կարդաց . Փարատեա  
զցաւու . եւ այլ աղօթքներ կասէր . ահա  
կապոյտ հալաւ հագած պառաւ կնիկմը .  
որ թեւերն ալ մահանի պէս նիշած եր ,  
բայց Երուսաղէմ գոնացած չէր . ու Ա .  
Վ արդրիտ կըսէրին . զարկւաւ գետին , փըր-  
փրաց . այլադ ունեցաւ . քանիմ բոպէ ուրա-  
պանձեցաւ . այս քանի վրայ այնպէս ոռու-  
կումը ու ձև բռնեց ներկայ ու խռաւ ո-  
րաց . ես ալ քան զիրենք շատ վախցայ :  
Բայց տէր Ա մողուը երթեմն կ ժպտար , եկ-  
րեմն զարդարէին կ փոխէր . կերպարանը-  
վերշագէս որսնը ու փորէին , մօտիցան . Ա .  
Վ արդրասի բոփ ծունկի չոքան . ու երկու  
զուլի կերպավմը կ հարցունէին . ո Ի՞նչ կու-  
զէ , որ իմ մուրաւը տայս : Ա . Վ արդրիտ  
լաւ կ ձսնչնար զամնքն ալ . բաւարէ գի-  
տեր եր . եւ այժմ եւս մարմ ընդ . մերեւ  
աշբերը բաց խռափ կամէր . եւ եր հօջուզ  
կ պատասխանէր . ո Ա մողուը խօսեցանի  
միջնորդ ( ոսին է շ կուզէ իմ ազան . . . ու )  
և Ա զաշն խաթունն սիհեղին ( արծաթա-  
պարտիչոն ) կուզէ իմ ազան . . . ու կ ար-  
կիզ խութուններ գոլպաղը ( մարդ բայց շորք  
ու ած բազգուն ) կուզէ իմ տզան . . . ու կ ար-  
կիզ խութուններ գոլպաղը ( մարդ բայց շորք  
ու ած բազգուն ) կուզէ իմ տզան . . . ու եւ  
այլ տէնեւուն ըստ պաշտօնին բանմք կուզ-  
չեր . որ մուրաւ տայ , կըսէր : Եւ կուտա-  
յն խզճափիք , ամենայն ջերմեաւնոցու-  
թեամբ : Ա . Վ արդրիտ կ համկար գիտ-  
եւ կուզէր շարունակել , քաջն տէր . Պազա-  
վեցուց հաղութափ մէկ երեսուք իւսու . Մ .  
Վ արդիրահ թիւնոց պրոյ . պուլուզմք եւ  
առատելովմք . երրորդէր եւ շարունակեր պիտ-  
ու հայուածք . վիվիտած եւ ինկածն սին-  
պէս մէր ժիր ելու փախաւ . որ Ա . Ա մա-  
տորանի հրաշքներէն մեծ այս համարու եւու :

Յ ան այսպէս , աեղ տեղ ալ այսպիհոն բա-  
րեթաներ կ պահճն մասունք կում աւետարան  
պիտիներ : որոց մոլելովի բազում ինչ կ շա-  
հին . Եւ այսպէս սրբութեանց ճշմարիտ  
հրաշից եւ հրաշագրծութեանց հետ , այս  
պիտի Խոշեկան եւ քարերոյ միջոցներ ալ բ-  
գարն կ դնեն . որ բալորովին գայթակղելի բան  
է :

Եսկ թէ ի՞նչպէս եղեր է որ այս հրաշա-  
գրծ աւետարաններ , ու ըր խուզեր . կում  
սուրբ մասունքներ ինկած . են այնպիսիւցաց

Տեսքը. Եւ եղած են իրենց իբրեւ աեփհաւ կան ժառանգութիւն եւ շահուց դուռը. երկու պատճառ կ գտնանք մեք.

Ա. Ա անքեր եւ եկեղեցիներ շատ անգամ թալնուած են ըրդերէն. վերջը նոյն քրդեր նկեղեցեաց գիրքեր կամ մասունքներ ըեղուծ ծախած են գարձեալ նոյն հայոց. Եւ առնօց պահերէ իւր տուն. ինչպէս շատ տեղ հին ձեռապիր Աւետարանի կամ ուրիշ զբոյ յիշառակարան կարդացած եմ ուրագէ:

Երիբորդն է. գտնահայրմը կամ վարդապետմը վանքէն նայնպէս քահանայմը եկեղեցին իւրչ մասունք և կամ աւետարան վերցուած իրեն պահած կամ օեղչականած ու գնուցուծ իր առն մեռած է եղեր. եղածը մասցիր է տան ժառանգութիւն։ Այս առածս կրուուդին. բանի որ այդ Արքութեանց տէր համարաւած շատերը՝ տերտէրի կամ վարդապետի զարմէն։

Այս տեղնակ բան ունիմ պատմելու։

Երկու տարի յառաջ Հայութայ Արտօնը զիսզը պատահեցանը Ա. Հաննան ութօրդըն էր. չորս քահանայ հայրն այս գեղը. ժամ չէին ասեր, ժողովուրդ քանդատեց թէ Ա. Հաննիկան օր պատարագ ալ չմատուցին. երբ պատճառը պիտի հարցնենք, եւ ահա քահանայը եղան հինգ. ոտոցնէ մէկը ծեր էր, մարդու տեղ չէին գներ. Ա. թէ կուզէք իմանաչ ալ թէ այս հինգ քահանայն քանի տուն ժողովուրդ ունեն, 25 կամ 30 տուն։

Գեղի բազմութիւնը լիցուաւ մեր նախած սէնեակը, ու անմիջապէս իրենց առվարշան կուն սկսան քահանայից հետ. Քահանայըն ալ իրարու հետ, մէկ անոցատելի սնկարգ տեսարան. անորդ խօսակցութիւն եւ անհանկալի վէճմէր բացիցաւ, տեսց քանիմ ժամ։

Տէրտէրի մէկը ձաշոց տարեր էր իր տուն, չէր ըներեր յեկեղեցին. միւսը շարական, մէկն ժամագիրք. մէկալն աւետարան. իսկ ամեննէն ճարտար եւ իրը թէ աւագ քահանայն էր տէր Քահանայր, որ ժամարարի զգեստ. արծաթեաց ուկեզօծ այիհը եւ խալը տարեր էր իր տունը ։ Յազովուրդ իշերէ, իրաւամբ կ բողոքէին, քահանայից

դէմ. քահանայից պատասխանը ոյլ եւ այլ էր. մէկ զմէկ կըպատճառէին. եւ առ ժողովուրդ միսյն զայս բան իբր իւրաւացի կիսուէին. թէ խունկ ու մոմ չունիք. չէք առներ. ժամ ու պատարագ ինչով անենք. Ի վերջ բոլոր միասին պօտացին տէր Պատարի վասն. թէ սկիհ. ևաչ. եւ այլ սրբութեանց սրբաներ ինչպէս կը տանիս զնեա տունիդ. Կ. Ա. Հ. ո պատասխան նեց տէր Պատարագ ամենայն գուազութեամին. Վ. Ա. Հ. ձնդ ինչ եկեղեցւոյն թիչ. ես գնուածեր իմ Յանձնութեամբ. շինել եմ ազեր. եւ ահա իմ անունն է վը բան պըտուծ. իմն է ո.

— Անին տանդ համար ընծայիք են թէ նկեղեցւոյն. Պառ այնքան վարա, եւ ու թէ բան բների կերար հնչիք չէր. զրուեկեղեցւոյ մառն նօվ ժողված էիր. սկիհ ու եւա չըն ալ կուտես. « Այս վասարէ չէ. » ա. Պ. Պ գեսաներ ինչու եւ տարեր. »

— Աներ նախնեաց տուած միշտակ չէ. ձնդ ինչ ո. Յիշտակ նկեղեցւոյն է. »

— « Բայց եկեղեցւոյ տէրը ևս եմ. » Ա. Ա. Ա այլ շատ երկնու ու անկարգ խօսքն. վերջապէս չերցան տէր էրն. այսպէս համեցու. թէ, երբ պատարագ լինի կ բնիկմ ու դարձնալ կ տանիմ. »

Այս կոզմի շատ սէրտէրնից ավլօրութիւն ունին կերթան ամեն տայի ժողովքի առլին անդին միամսաց մէջ. եւ ինչ որ ժողվնն. այսպէս կ սէնիկաննէն իրենց. Ա. ատերն ալ խաչմը իւրեւ մասներ շինել կուտան իրաւնին. եւ այօնչ վանիքի համար ժողովք իշնեմ, կըսնի, այսալ այս ինչ սրբոց մասներն է. մնչուե կան յիշեւու տէր Պատարագը Ա. հարօն վարդապետի հետ այս ոչինան քննցեր են Աղերտ. նըրեւ որ իւրապետի վանդիս ժողովարար. . . . Ա. սնտէր աշխատ. մոլոյնեալ հօս. . . .

Աղթամարտ վիճակ վարժուած կամ պուածը. Ա. Դեսրցի վանիք կայ. « Այս ազէս եւ Ա անոյ Առաջնորդի թէմք Տիրամու վանքը. Եշիսուքն ալ հայաւոր եւ քառակի վանքեր են. Երկացն ալ աշխարհականներ. կ տիրեն, գրութիւն. վանից Երեսը ամեն առըն 20 կամ 25000 զիի կամ նուն Աղթամարտ կաթողիկոսն ծախու. Եւ

վանքի բոլոր եկամտից կ տիրէ այն երես առաջ աշխարհականմբ . ուխտաւորներէ շատ արագիւնք եւ խոստունք կ դոյանայ . նաև տարին բոլոր ժողովարաններ ունի աշխարհական կարգէ , որք վիճակներ կ շրջին կ ժողվեն խոստամունքներ , մատաղներ եւ այլն :

Խաչ Հիրամայր վանքը բոլորովին նոյն գեղացոց աեփհական է . ամէն տարի Պարսկատանէն եւ մերձակայ գաւառներէն բազմաթիւ ուխտաւորներ կուղան . չափազանց նուերքներ կ բերեն . եւ գեղացիք անպակաս են Պարսկատանի յուսաստանի եւ Տաճկաստանի հայոց գեղնը , ժողովարարութիւն կընեն . եւ ինչ որ ուխտաւորներ բերեն , կամ իրենք ժողվեն , բոլոր իրենց աեփհականէ . տեսնալու է նոցատան կահ կարսանիներ , եւ իրենց , մանաւանդ կանանց զարդարանքները ։ Ըգիտեմ սոքա ալ իրենց վիճակաւորին բան կուտան , թէ Ա . Տիրամօր կաղաքն , որ զիրենք ազատ կ պահէ . այսքան տարի իրենց վրայ գիտողութիւն ըրող , սահման կամ բարեկարգութիւն դրող , կամ դունէ այն վանքի մէջ վարդապետմը դրող չէ եւ զեր : Այս երկու վանքի պատմութիւն եւ խորհրդածութիւն երկար է . կթողունք այլ պատեհութեանմբ . առ այժմ իրեն օրինակ ի մէջ բերինք :

Արիշ անդամ պիտի գրենք նա եւ թէ ի՞նչ են այն թուխմանուկներ : Ի՞նչեն այն սուրբ ծառեր կամ մացառներ . որոց ուխտի կերթան շատեր եւ լաթերու կոորներ կ փաթթեն անոնց սոսերու վրայ , ի՞նչ Անծոփիայ վանուց . եւ չոգոց վանից արջերու գերեզմաններ : Ի՞նչ է Արւրը կարապետի վանուց փոշեցան կաղ գեւը . եւ ի՞նչէ նման ամին՝ չոգոց վանուց Դուռըրաթ խաթուն ըսուած փոշեհան ստանան . եւ այլն եւ այլն :

## ԵՐԵԿԵ ԵՐԵՄԵՅԻ ՆԱՅԱԲ ԶԵ

• • • • • • • • • • Բարեկամ . . .  
Բայց ուր փնտում որ գտնամ .  
Ամէն ժայիս որ տեսնես  
Երկուզ սրտե չկարծես :

Ո՞հ , չէ չըկայ սիրակամ  
Երկրիս վրայ բարեկամ :

Օր մի զուարթ երեսով  
կմօտենայ նա քու քով ,  
չազար ու մէկ հաւաստիք  
Անոյ լինին աւետիք :

Ո՞հ , չէ չըկայ սիրակամ  
Երկրիս վրայ բարեկամ :

Օր մի անոյշ խօսքելով  
Իր ոսկի քեզ ի բով  
կընեւ ու կ փորձէ ,  
Խորհուրդներդ կ ծըծէ :

Ո՞հ , չէ չըկայ սիրակամ  
Երկրիս վրայ բարեկամ :

Աւրախութեանդ մէջ շատ մարդ  
կընաս գտնել քու համբարդ ,  
Երբ գէշ օրեր յաշորդէ  
Ո՞վ կուգայ քեզ կըսիսուէ .

Ո՞հ , չէ չըկայ սիրակամ  
Երկրիս վրայ բարեկամ :

Հաս հեղ սիրոյ մէկ նայուած  
Օքեզ կընէ անկասկած ,  
Աւրախութեան քու միջոց  
Ո՞հ , կըտնէ իրեն ծոց :

Արդեօք պիտի չըդահամ  
Խճ սրտակից բարեկամ :

Օր մի լսի խրովի  
թէս սա անկեղծ սիրա ունի :

Երբ սիրալիր շարժումով  
կուզէր մեղմելի իմ վրդով :

Կարծեցի թէ սիրակամ  
Եր նա ինձի բարեկամ :

Տուի իրեն իմ գաղոնիք  
Վածելով երկիւղ չիք ,  
Բայց ասիկա ոհ զանի  
ինձի ըրաւ թշնամի :

Ո՞հ իմացայ սիրակամ  
Խճաւ չըկայ բարեկամ :

Լուց ինչ որ գիտէի :

Երաւ ինչ որ ունէի :

Եւ այս այնպէս սիրաբոյս :

Խնչէս Յուղան առ Հիսուս :

Ոէր նա ինձի սիրակամ  
Այլ իւր անձին բարեկամ :

( Արտութիւն . 1862 : Թիւ 14 : )

Խմբագիր Դ . Արտանձտեանց ,

Դետ , Ա . Արծուոյն :